

### Դրական գործերը

Կոստանդին ծանօթ է հիմայ հայ մատենագրութեանիր քերթողական գրութիւններով։ Իր գործերու ամրողջական հաւաքածոյն կը զտնոփ Ս. Ղազարու մատենադարանին 103 թիւ ձեռագրին մէջ. այդ ձեռագիրը ի սկզբն ունի սա խորագործ արձակ գրութիւն մը «Յաղագոս միարանոթեան եղացաց, բանք սակաւ և պիտանից վկայութիւնը զըսց սրբոց, զոր ժողովեալ զրեցի սիրով եղայրութեան, այնցիկ՝ որը ցանկան փափագանօթ բանից իմաստութեան»։ 52 էջին կը զրաւեն այս գրութիւնը և սապէս կը սկսի «Յաստուածային ամենազօր աէրութեանէն յանհաս և յանիմանալը» և այն։ Գրութեանս ոճը, ոգին կ'ապաշովեն զմեզ որ սա ևս կոստանդինէն գրուած է, միակ արձակ գրութիւնը՝ որ ցարդ ծանօթ է մեզ։ Յիշեցեալ ձեռագիրը բաց ի այդ արձակէն՝ բանուերկու քերթուածներ կը բովանդակէ, ամէնքն ալ կոստանդինէն գրուած և 1336ին Ամիր Փոլինէն ընդորինակուած։ Հարիրէն աւելի ձեռագիր տաղարաններ, որոնց բովանդակութեան ծանօթ եմ, առ հասարակ ամէն ալ կտորներ ունին, Մ. Ղաղաշէն, Յ. Թէկուրանցիէն, Խաչատուր կէշառեցիէն, Գր, Աղթամարցիէն, Ցովհ։ Երզնկացիէն, Առ. Ալինեցիէն, և առողջմէ ոչ մին ուզած է կոստանդինէն կտոր մը հրատարակել իրենց ծաղկաբաղին մէջ։ Կամ չեն ուզած կամ չեն ճանչցած։ Միայն մեր մատենադարանի 559 թիւ ձեռագիրը ունի «Ալյոր եղեւ պայծառ զարոն» ը, այն ալ զայն թովէ։ Թէկուրանցույ կ'ընծայէ։ Բաց ի այս 22 քերթուածներէն՝ երկու հաս ևս «Մոռոզեան» կոչուած տաղարանին մէջ կը զտնուին, որով ընդ ամէնը 24 քերթուած ծանօթ են կոստանդին Երզնկացույ անուամբ։

Հարայարեն

Հ. Մ. Պոտուեսն

1. Այս հաւաքածուն հրատարակած են կոստանդին Երզնկացի ժԴ գարու ժողովրդական բանաստեղծ և իր քերթուածները։ Ս. Ղազար 1905, էջ 306. գինն ֆր. 1։

### ԼՍԻՆ ԼԵԶՈՒՆ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

#### ՆԱԽՆԵԱՑ ՔՈՎ

Երբ անցեալ տարի սոյն վերնագրով մեր մատենագրական ասպարիզին մէջ նորութիւն մը դիտել կու տայինը և կարծիք կը յայտնէնք թէ Ղազար Փարավեցոյ թուղթը լատիներէն լեզուով գրուած ըլլայ, թէ Աղաթիմքեղոսի և Փաւասոս Տիւզանդինի սկզբնական բնագիրները նոյնպէս լատիներէն կը թուին, և հուսկ թէ Ա. Երանոսի Ցոյցը լատին բնագրի հետքեր կը պարունակէ, երբէք չէինք խարեր զմեզ թէ այս նորութիւնը առանց որ և է զբուարութեան և հարթ կերպով պիտի ընդուռէք բանասէրներէ։ Այս և է նորութիւնը, որը ալ երկար ժամանակ ու լաւ բննուած ըլլայ, մէշտ կը բովանդակէ անշուշտ կէներ որոնք ուղղութեան կամ բացատրութեան կը կարուին։ և միայն այդ ուղղութիւններէ վերջն է որ նոր կարծիքը հաստատում մե մը կ'առնու։ Մեր պարագային մէջ մանաւանդ պատրաստուած էինք զօրաւոր ընդզիմութեան մը պատահէնուու, բանի որ զարաւոր համզմանց հակառակ յեղաշընում մը կ'առաջարկէնք։

Ապասեցինք մինչեւ հիմնայ որ ուսումնասիրող պարապով կարենան իրենց առարկութիւնները ներկայացնել հրապարակաւ։ բայց զժրադդարար զեռ երկու հատ միայն ծանօթ են մեզի, և անոնք

1. Բազմավէպ 1909 Փետր. էջ 59-66 և Ապրիլ 145-160։

2. Այս համանաբար՝ համակրական և ձայնակցութեան խօսքեր ու գիրեր ստացանք զանազան ծանօթներէ, որոնք մը քորձերը ամենայաշդու և մինչեւ նրանուն իսկ կոչելու չեն տասամսիր։ Խստիսրէ է մեզ համար տեսները որ այսպէս դասուք ձեսենան մանաւագիտենք են Յարգելով ողջերու մտերմութիւնը, արտարութեան պատրամ մը հասնուցնենք արդի լեզուագիտութեան պատահանութեան ողքացնեալ ուս։ Ֆինքի յիշապակին և անուան, որ յատկապէս կը յորդորէ զմեզ այս փորձերը յառաջ վարելու, ըննելով նաև հայ բառերու կազմութիւնն ու քերականական ձե-

ալ համական<sup>1</sup>, թէպէտ Մեծ. Հ. Ներ. Վ. Ակինեան ընդհանուր գրութեան համար ալ յայտնապէտ կ'ըսէ, թէ լավացուցանած հարկ է համարիլ . . . ինչ ինչ մուր տեղեանց բացատրութիւնք բառիներէնի միջոցաւ, կամայութիւն են միայն . . . ընտրուած հիմն պարզապէս երեսկայական<sup>2</sup> ուրեմն բարր փորձերն պատրածք. ուստի և բաւական կը համարի միայն իրենէսով Ցոյցքէն յառաջ թիրուած օրինակները ի նկատ առնուլ և հերցել:

Սակայն զիտելով՝ որ յարգոյ ընդդիմարանք մեր փորձերը հերցելու համար ստիպուած են երեմն իմաստի մեկնուաթիւն մը բնտուելու, երեմն զրչագրի կամ օրինակողաց սիալ ընթերցում համարելու, երեմն ալ յունարէն բնագրի մը սիսալ թարգմանութիւն ենթացելու, և երեմն նոյն իսկ իմաստը խանգարուած ու սիսալ է ըսելով գոհնանալու, ստիպուած ենք յայտնելու որ այս հերցումն ու առարկուաթիւնները շատ զօրաւոր չենք գտներ. և իրեւ փաստ մեր յառաջ թերած օրինակները զես աւելի հաստատելու համար հետեւալ բացատրութիւններով կը ջանանց պարզել առարկուաց տարակոյնները, հին օրինակոց վրայ յաւելլով զես նորեր ալ: Այսու անշուշտ պիտի տեսնուի որ մեր զրութիւնը շատ ալ կամայական ու երեսկայական չէ, ապա թէ ոչ որպիսի տարօրինակ և սբանչելի զուգալիպութիւն պիտի ըլլար, հայերէն չորս զրութեանց մէջ զտնուած մութ կէտերն ու տարակոյնները, ամենն ալ հաւասարապէս և մի միայն լատիններէնի միջոցաւ ուղղել ու պարզել կարենալը: Յիրաւի, քան մեր առաջարկած նորութիւնը՝ շատ աւելի զարմանալի պիտի ըլլար այդ: Մեծ. Հ. Ակինեանը կը համարի թէ նոյն իսկ գերմաններէնի միջոցաւ առ մեր զրութիւնը շատ ալ կամայական ու երեսկայական չէ, ապա թէ ոչ որպիսի տարօրինակ և սբանչելի զուգալիպութիւն պիտի ըլլար, հայերէն չորս զրութեանց մէջ զտնուած մութ կէտերն ու տարակոյնները, ամենն ալ հաւասարապէս և մի միայն լատիններէնի միջոցաւ ուղղել ու պարզել կարենալը: Յիրաւի, քան մեր առաջարկած նորութիւնը՝ շատ աւելի զարմանալի պիտի ըլլար այդ: Մեծ. Հ. Ակինեանը կը համարի թէ նոյն իսկ գերմաններէնի միջոցաւ առ մեր զրութիւնը շատ ալ կամայական ու երեսկայական չէ, ապա թէ ոչ որպիսի տարօրինակ և սբանչելի զուգալիպութիւն պիտի ըլլար, հայերէն չորս զրութեանց մէջ զտնուած մութ կէտերն ու տարակոյնները, ամենն ալ հաւասարապէս և մի միայն լատիններէնի միջոցաւ ուղղել ու պարզել կարենալը: Յիրաւի, քան մեր առաջարկած նորութիւնը՝ շատ աւելի զարմանալի պիտի ըլլար այդ:

զարգիւերէնի միջոցաւ ալ կարելի է մեր ըրած սրբազութիւնները կատարել. կը փափաքէինց որ փորձէր, և մենց առաջնորդ պիտի ըլլայինց քարոզելու որ մեր նախնից գերմաններէն ու զարգիւերէն ալ զիտցած են սրանչելեօք. ընդհակառակն հիմայ կը հարցնենց Մեծ. Հօր, թէ Բնչ կը մոտածէ ինքն երր կարգայ այսօրուան հանդիսի մը մէջ, երեւ ցանկանում են իտապարութիւն, պահուիր պատերազմով. միթէ կը տատամսի՞ որ այս տողը զրողը լատիններէն բարա (bellum) բառը սիսալ հասկցած է: Ուրեմն ինչպէս արդի զրագէտի մը ցով սիսալ բառ մը, սկզբնական ըընազդի լեզուն կը յայտարարէ, ինչո՞ւ նոյն նը կարելի չըլլայ բսել նաև մեր 1500 տարի առաջուան նախնեաց համար: Եթէ չզիտնայինց այդ լատիններէն աշխարհածանօթ առածը, ապահով ենց որ հազար ու մէկ մեկնութիւններ պիտի բնտուէնց այդ պահուիր բառը լուսարանելու համար, և եթէ յանկարծ մէկը լատիններէնի սիսալ հասկցում մը մատնանշէր, արգահատական ծիծազի մը միայն պիտի հանդիպէր. չէ՞ որ զրողը փոխանակ ամրողջապէս պատրաստուիր բառը զրելու, համառոտածելու ու պատուաւոր պատսիր զործածածէ և գրաշարը պահուիր կարգացած: միթէ կարելի՞ է տարակուալ այսքան պարզ բանի վրայ և մինչև լատիններէն բառեր երեսկայել: — Նմանութիւնը չէր կընար աւելի բացայայտ ու վճռական ըլլալ: Անցնից առարկութեանց:

Ազնիւ և Սիր. Վանատուրը գովելի հայրենասիրութեան չափազանց խանդով մը զրեթէ յուղուած՝ մեր բացատրութեանց լաւ ուշ զրած չիրեւիր. կը համարի թէ Դազար Փարպեցիէն Կուզենց կապտել իր ամենափայտուն գոհարը. մինչդեռ բոլորու-

254. Հ. Ն. Ակինեան. Ս. Իրենէոս հայ մատենագրութեան մէջ. Հանդէս Ամսորեայ 1910. Յուլ. - Օգոստ. 200-208:

2. Հմմա. Ալոր. 1910 Օգոստ. - Սեպտ. - Հոկտ. էջ 156:

1. Վանատուր. Փարպեցոյ թուղթին գաւերականութիւնը. Բազմապէտ. 1909 Յունիս 248-

զին ընդհակառակն, ցուցնել կ'ուզէինք որ  
այդ անզին գոհարը նրաթել ոսկի դրուագ-  
ներով շրջարուր մ'ալ ունեցեր է ժա-  
մանակաւ, Ասկերեանի և Ղազար Փար-  
պետոյ հալածման պարագայից նոյնու-  
թինը, զգացմանց նոյնութիւն ալ յառաջ  
բերե է, և յետին՝ առաջնոյն բացա-  
տրութիւնները իւրացուցած՝ կրկներ է տեղ  
տեղ ։ Բայց ասիկայ երկրորդական կէտ  
մ'էր. մեր բուն նպառակն էր ցուցնել որ  
Ղազար Փարպեցի (Խոթը՝ և ոչ այլ որ),  
այն սբանչելի ջատագովական նամակը  
գրած է լատիներէն լեզուով։

Փարպեցին (յէջ 570) կ'ըսէ.

Եւ ես անախտանս և ամեննեցուն  
կղկանք՝ թէպէտ և երկիցիմ առաջի  
ծիառն առն եղեալ որդի, իբրև զա-  
նըզգամ՝ որպէս մեծ առաքեալն Պօ-  
զու.

Հեղագրուած բառերը կ'առաջարկէինք  
ուղղել Որդոյ մարդոյ լատին *Filius fac-  
tus hominis* հման վրայ. Յարցոյ ա-  
ռարկուն բոլորովին աւելորդ կը համարի  
մեր ուղղագրութիւնը, և կ'ըսէ. «Քնաղլրը  
շատ պարզ է արդէն երբ անվրդով իր  
վիճակին մէջ թողուի»։ Եւ ինդրական  
բառերը կը մեկնէ, «ասէ եղեալ որդի (ազ-  
նուականի որդի, մարդոյ դաւակ, ժողովրդ-  
ական բացարութեամբ)»։ Սակայն ու-  
բիշներ ալ արդէն այսպիսի բացարութիւն  
տուած էին, բայց անբաւական և անյար-  
մար սեպուած էր այդ. անբաւական կը  
համարի զայդ նաև Մեծ. Տ. Նորայր՝ որ  
մեզի հաղորդուած մտերմական տեղեկու-  
թեան մը համաձայն, այս ինդրական բա-  
ռերը կը կարդայ առ ենդեկ սրոփ. և կը  
փութանց խստովանելու որ ուզիդ է իւր  
ընթերցումը, քանի որ Ղազար՝ Պօզոյ ա-  
ռաքելոյն կը համեմատէ ինքզինը, և քա-  
նի որ նախորդ էջին մէջ բած էր Սուրբ  
Պօզոյ զիթեալ իմէ (ուրեմն առ եղեկ սրո-  
տի). և տեղի չմնար ոչ Մեծ. Վանասու-  
րին մարդոյ զաւակ և ոչ ալ մեր Որդի  
մարդոյ բացարութեանց։

Միւս կտարը, (էջ 610) ըստ նորա  
Դեկտեմբեր 1910

Տեսան մեծի հրահանեցին – զոր մենք ըստ  
Տեսան իսրայէլ (== Քրիստոսի) կը հասկը-  
նանք, և ազնիւ ընդզիմարաննիս ըստ նո-  
րին Տեսան (== Արքահամու) կ'ուզէ, և  
(էջ 603) պատասեալ երեսօք, զոր մենք  
անկեալ, ի կաթողիմօք կը մեկնենք, և ին-  
քը ուր նիւթապէս վարրոած կ'ուզէ,  
մեծ կարեռութիւն չունին առաջարկուած  
խնդրոյն համար, և եթէ ինքը չուզէր  
մեզ շնորհել, յօժարակամ մենք իրեն կը  
շնորհէնք, կը շնորհենք նոյնպէս ի մի-  
ջի իմեկ, կծկեալ, պարհագուառը, բա-  
ռերը. կ'ուզէինց նոյնպէս շնորհել նաև  
զգաստուրիւն == աստիճան, պատի (էջ  
587) բառը հետեւեալ պարերութեան մէջ.

Փանզի յաղազս ատելոյ զիս . . .  
սուրբքը և անարատը և յամենայն  
մեղաց ազատ ուսուցիչը Հայոց՝ թող  
ի մեծամեծն ձկուցուցանել զիս,  
յեպիսկոպոսութիւն և կամ ի նոցին  
յառաջին զգաստուրիւն, և կամ յե-  
կեղեցւոյ զատաւորութիւնս, այլ և  
քրոնականութիւն որ չարար, զոր Պար-  
սիկ և արք անարժանի զործնեն և այ-  
սօր,

ուր Մեծ. Վանասուր զգաստուրիւնը՝ բզ-  
գեստաւորուրիւն կ'ուզէ կարդալ, եթէ իրեն  
ենթագրածին և վկայածին՝ թէ «այնքան  
ամրող պարբերութիւնը Փարպեցոյ հա-  
մար տեղական և անձնական նկարագիր  
ունի», բոլորովին հակառակ պարագայ մը  
չունենայինց զոր պարսիկ և արք անսո-  
ման զործնեն բառերով. որոնց այսպէս  
այլակերպուած և տեղափոխուած ձեմ մէջ  
իսկ կը յիշեցնեն Ասկերեանի մէկ բա-  
ցարութիւնը, երբ Ա. Հայրապետոր խօսե-  
լով Կրօնաւորաց դէմ եղած հալածանաց  
վրայ և յիշելով վանքերու հրդեհելն ու  
կործանելն, զարմանց կը յայտնէ թէ ինչ-  
պէս այս ամէնը կ'ընեն ըլիխտոնեայր որ  
բագատք Պարսիկ անհաւակից բողացուցա-  
նեն զիրոդ սիրով (տես. Աւգեր. վրք. Աս-  
կերեանի). Եւ յիրաւի ինչ կապ ունին  
եկեղեցական իշխանութեանց, եպիսկոպո-  
սութեան կամ բորեպիսկոպոսութեան հէտ

լով և ա նեմիու (== ոչ որէ) և սումիու (== ի կամաց) կարդալով։

Բայց ինչ որ այս նամակիս մէջ ամենաշնչուն փողն է լատինական բնագրի, ունինք յէջ 610 որմէ նոյն իսկ մեր պատուական հակառակորդը վայրկեան մը կը վարանի. և այս անզամ անշուշտ պիտի համոզուի եթէ իւր առջեւ ներկայացած գժուարութիւնները հարթենք։

Դազար կ'ըսէ (յէջ 609-610)

Այլ ի զէպ համարիմ ընդ նոսին յիշել և զոտէր Աբրահամ զեպիսկոպոս, որում ըստ ձարի (== ուղղելի ըստ ձայնի) խորհրդոյն և չհանգուցանէր ի ծերութիւնս, և կարող լինէի առ նման գոնեա սուղ ինչ ժամանակ մնալ։

Հոս ի ծերութիւնս բառը փոխելով ի զոգն, ուղղելով լատին սեսում և սենյամ բառերու շփոթութիւնը, և չհանգուցանէր-ը ուղղագրելով և զիս հանգուցանէր, որովհետեւ ու (== զիս) կարդացուած է ու (ոչ, չ), կ'ունենանց շատ զողար իմաստ մը. «Հարկ կը համարիմ յիշել նաև Տէր Աբրահամ եպիսկոպոսը որ իր անուան խորհրդոյն համաձայն զիս ալ հանգչեցնէր իր զոգը և զէթ քիչ մը ժամանակ կարենայի մնալ իրեն բով։»

Արգոյ վանատուար «գժուար (կը համարի) թէ երրէք Փարագի մտածած ըլւայ ի զոգն Այրահանու այլաբանական բացատրութիւնը թանձրացնել այդ աստիճան։» — Եւ սակայն ինչ աւելի բնական և զգայուն՝ Աբրահամ և Դազար անուանց զուգադիպութեան մէջ, քան հաւածուած ու թափառական Փարագեցոյն կողմանէ աւետարանական զմայլելի այլաբանութիւնը իսկոյն յիշելն և յիշատակելը։

Երկրորդ գժուարութիւնն որ այս մեկնութեան նկատմամբ իւր առջեւ կը ներկայանայ՝ բոլորովին անզոյ cauchemar մ'է. որովհետև բուն Դազար ինքն է այս նամակիս հեղինակը։

Երրորդ գժուարութիւն մ'ալ կ'ունենայ

քիչ մը վերջ յիշուած «հանգսյն մեծի զանձնակի ամբոփիերյ նայումի զպարապումն զայն, արդ ինչ է այդ պարապումը», կը հարցընէ, և յիշելով իմաստաւոր բամբի բացատրութիւնը կը տարակուսի թէ որն հասկընայ, իմաստափրութիւնը քէ անբարտարար եռորին։ — Ոչ մին և ոչ միաը, Սիր. Վանատուար. իմաստաւոր բան-ը է ըստ Դազարայ և ըստ Արքոց Հարց ուղղի հաւատոյ վարդապետութիւնը, որուն վրայ է նաև բոլոր խօսքը, և զոր աւետարանական օրինակին համեմատ (որով և վերագյոյն յիշուած ըստ Տեսուն ինքին-ը Յիշուափութիւնը կը ստուգուի) վարշամակին ծայրը ծրարուած ու ամփոփուած զանձի մը կը նմանցնէ. Այդ իսկ է պարապումն, մեալն առ Աբրահամու և լսել ուղիղ հաւատոյ վարդապետութիւնը, որուն զեռ կը ցանկայ Դազար որքան ալ ի տղայութեան ուսեալ (և կեայ) եռորիմը ի եմին անիփոփոխութեամբ, մինչեւ ի վախճան կենցաղյն։

Այսպէս մեր ազնիւ հակառակիրդին առարկութիւնները պարզելէ վերջ, մինչեւ ցայժմ յիշուած օրինակներու վրայ աւելցըննենց զեռ հետևեալները, որոնք մեզի համար պայծառ քարոզներ կը թուին լատիճերէն բնագրի։ Այսպէս օրինակի համար երր յէջ 604 կը կարդանց

«յարգելով և անմոռաց զպրմանալպլ զլուաւոր և զանզայթ բանին բղիումն ի հրապարակս և ի փողոցս, և այլն»

Հենց կրնար իսկոյն լատին միրօ բայ մը չնշմարել որ փոխանակ դիտել, աեսելի թարգմանուելու՝ զարմանեալ թարգմանուած է։ Այս միրօ բայը ուրիշ անզամ մ'ալ տարրեր սիւալի մէջ զայթեցուցեր է անվարժ թարգմանիչը, որ յէջ 587 մեզի կու տայ

որոց չհայեցեալ յիւրեանց գերանն՝ յայլոց մատուցեալ յակինն՝ զննեն հանել շիւղ

փոխանակ բսելու՝ որ, իրենց աչքին գերանը թողուցած, ուրիշի աչքին շիւղը հանել կը դանամ։

Այսպիսի թարգմանութեան սխալ մըն ալ զել զայն յաշխարհիս յայտմ, ինչպէս ու բիշ տեղ Փարագեցին ինքը բրած է, բաւ-  
կ'ըսէ.

Իսկ ըստ առաւելեալ շնորհիս, զոր  
ետ ինձ Քրիստոս, եթէ արժանաւորի  
կամ անարժանի, զայն տուիչն քաջ  
դիտաց: Այս արդարեւ բեզ իսկ և  
արժանի:

Այս վերջին բացատրութիւնը անմիջա-  
պէս յաջորդ պարբերութեան վերջն ալ  
կը կրկնէ (անշուշտ օրինակողը, թէպէտ  
անկապ և աղճատ կերպով). ազա ստոյց,  
առաւել չեզ իսկ էի արժանի, յանկերգ մը  
ձևացնելով, ինչպէս նախորդ երկու պար-  
բերութեանց ալ բրած էր ըստ այդմ մա-  
սին ի Հայո քեզ Տեսան անկ էի և Այլ ըստ  
այնմ առենային քեզ Տեսան անկ էի տո-  
ղերով:

Դիտենք այժմ որ այս իմաստի մէջ  
արդարիւ (կրկ. ստոյց) իրեն յարմար տե-  
ղը չէ և թէ հնա բռն կը պահանջուի ըստ  
մը, պայծառ իմաստ մը տալու համար  
այսպէս. «Յայց Աստուծոյ շնորհին համար  
զոր տուա ինձ Քրիստոս, արդեօք արժա-  
նաւորին մը՝ թէ անարժանի, զայն տուողը  
ինքը դիտէ. բայց նոյն իսկ քու կարծեօրդ  
(= լսու քեզ) ալ՝ արժանաւորի (տուած է):  
Եւ այս ուղղագրութիւնը կ'ունենանք եթէ  
թարգմանչին հետ յուտ (= արդարեւ,  
ստոյց) կարդալու տեղ, զրոյն հետ յուտա  
(= բռն, համեմատ) կարդանց լատին բր-  
նագրի մէջ:

Ասոնցմէտ աւելի պայծառ է վերջին օրի-  
նակնիս զոր կը բաղենք նիշտ նոյն 572  
չջէն: Փարագեցին կ'ըսէ առ վահան.

Վասն զի ի դարուս յայսմ՝ զըս  
զբաջութիւնդ զօրացուցեալ պայծա-  
ռացոյց վերին ինամակալութիւնն  
քան զամնեցունց, որը էին և կամ  
որ այժմ են ի Հայու և զիմ շնորհն՝  
քան զբազում պարհօտաւորաց:

Հու ուրեմն մեզի համար անկարելի է  
ի դարուս յայսմ բացատրութեան մէջ  
չշշմարել լատին in hoc saeculo և չուղ-

Արդ ես ահա ըստ արժանին որոց  
գործեցին ընկալայ զպատուհան ու...  
իսկ այլ առաքելանման մարդիկն՝  
ընդէ՛ր այսպիսում, և եւս առաւել  
քան զայն զիգեալը ի բաշխորիս  
լ յայսմ, խստագոյն վշտիւ վախճա-  
նեցան:

Եթէ մեր զիտողութիւնը ուղիղ չէ, և  
այս փոքրիկ նամակի մը մէջէն քաղուած  
այսքան բազմաթիւ և յայտնի օրինակնե-  
րը բոլորն ալ պատահական զուգագիպու-  
թիւն մ'են, պարզապէս հրաշալի է այդ:

Ճիշտ այսպէս ըսելու ենց նաև Ս. Ե-  
րանոսի Յոյցքին բաղուած օրինակներու  
համար զորս հերցել կը ջանայ Մեծ. Հ.  
Ակինեան, որուն սակայն ստիպուած ենց  
նախ հարցում մ'ուղղելու, թէ ինչո՞ւ հա-  
մար յետ ըսելու որ Հ. Ազերեանի... բո-  
լոր փոքրերն պատրանք ցոյց տարու համար  
բարական կրեայ ըրադ իրենեսուի Յոյցք են  
յասա քերած օրինակները ի նկատ առնուլ  
և հերքել. — և գարենալ Տեսնենք այժմ  
«բատուներեն» բնագրի ևետքիրք, զորսը կը  
րուն Մեծ. Հ. Ազերեան, մի առ մի չը-  
թուէլ և ի նկատ չառնուր մեր յառաջ  
բերած բոլոր օրինակները և լատին բնա-  
գրի հետքերը, այլ առանց բան մ'ըսելու՝  
մեր յիշած տասը օրինակներէն միայն ըրաց  
կը բննէ: Դիտմամբ թէ մոռացութեամբ:  
Երկրորդ հարցում մ'ալ, թէ՝ մինչդեռ  
մենց ըլլա զրութեանց մէջ լատին լեզուով  
բնագրի նշմարել էնց, ինչո՞ւ համար  
Մեծ. Հայրը երկիցս յիշելով Փարագեցին,  
Ազաթանգեղոսը, Երանոսը, երկու անզամ  
ալ կը լուէ Փաւատոս թիւզանը: Դիտմամբ  
թէ մոռացութեամբ: Մեծ. Հայրը կը՝ հա-  
մարի նաև որ մեր կողմանէ շփոթութիւն  
մ'եղած ըլլայ կամ մանաւանդ ձուլում  
մը երկու Ստեֆանոս լինացիներու ան-  
ձանց: Բնուանելով հանգերձ որ երեխն  
Հոմերոսն ալ կը ննջէ, կը փութանց փա-  
րատելու այս ենթազրութիւնը, տարակոյսը,

և յայտնելու որ մեր կողմանէ այսցան տարրական կէսի մը տպիտութիւնը քիչ մը չափազանց պիտի ըլլար. եթէ մեր բացադրութիւնը կընան երկդիմութեան մը տեղի տալ պատճառն այն է որ հարկ մը չէինը տեսած, և մտքերն էս իսկ չէր անցած, մատենագիր մը յիշատակած միջոց կարգա շարերու անոր անունը, մականունը, հայրենիքը և այլն. Մեզմէ առաջ ուրիշներ ալ նոյն ակամայ յանցանըց գործած են, և մեզմէ վերին ալ գրերէ նոյնպէս կը մեզանչէ Մեծ. Հ. Ա. Վարդանեան մի և նոյն անձի համար անիմսիր գործածելով Ռոյցա, Լեհացի, Ստեփի. Լեհացի, (Հանրէս Ամս. 1910) որոնց կըրնան անուշադիր ընթերցողաց մտքին մէջ շփոթութիւն յառաջ բերել և զանազան մատենագիրներ կարծեցնել:

Գալով բոն նիւթին, Մեծ. Հ. Ակնեան յունարէն բնագրի մը ի նպաստ կոռւելով զարմանց կը յայտնէ որ Երանոսի հրատարակիչը «չեն նկատած ամենամեծ յատկանիշը՝ բարական հնտեւութիւնն յունարէն շարադասութեան, հայերէն Լեզուի մէջ ուղղակի յունարէնէ մուտքած նոր ասացուածքները, և այլն»: Ապակայն այս ամէնը և աւելին ալ արդէն Մեծ. Հ. Ներսէն Անդրիկեան նկատած էր ու շեշտած (Բազմավիկ 1908) և զանոնց աչքի առջեւ ունենալով հանդերձ մենք հրապարակ ելանց: Մեծ. Հ. Ակնեան իր կողմանէ ալ մի քանի օրինակներ կը բերէ, որոնց ըստ մեր կարծեաց շատ հեռու են ապացացութիւն մ'ըլլալէ: Իսրայ Գեղեցիկ դրաւական մը բորոք գործոյն համար առնուած սկզբանգրին, մէջ կը բերէ Եսայեայ մարգարէութեան ԺԱ. 1-10 համարները որոնց կը գտնուին նաև Ցոյցը-ի մէջ

(յէջ 44-45) և հոն յատկապէս կը մատնանչէ

1. բարեւպաշտութիւն բառը == ըն-ցըթեւարական յուն. — Բայց ի՞նչ բառով կ'ուղէից ուրեմն որ թարգմանուեր քիտատ բառ զոր ունի այստեղ լատին Երանոսը (Ընդդէմ Հերձուածոց Գ. Վ. Փ.):

2. դատեցի նուասի դատաստան ըստածքը, որ բառ առ բառ յունարէն է կ'ըսէ. հրուել տառեւզ աքւուն. — Բայց միթէ բառ առ բառ լատիներէն չէ, կը կընենց մենք, կարդալով ճիշտ լատին Երանոսի մէջ judicabit humili judicium. և յետոյ

3. և ոդրմեսի նուաստից երկրի, որ Ս. Գրոց մեր և ուրիշ ծանօթ բնագրաց ու թարգմանութեանց մէջ ընդհանրապէս կը դրուի և յանդիմանեսցի զիտնարհն երկրի: Հոս Մեծ. Հայրը կ'ենթապրէ որ թարգմանիչը յունարէն էլեյշէր (= յանդիմանեսցի) բառը կարդացած ըլլայ էլեյշուն (= ոդրմեսից). և այս՝ յառաջ բերուած օրինակներու մէջէն (որոնց վրայ այլ ևս չենց երկարեր) անշուշտ ամենէն աւելի ծանրակշիռ պիտի ըլլար եթէ Մեծ. Հօր ենթադրութիւնը ուղիղ ըլլար: Դժրադդարար իրը բոլորպիին այլազգ է. հոս ոչ թէ յունարէն բառի մը սիսալ ընթերցումն կայ, այլ մանաւանդ Ս. Գրոց բոլորպիին տարբեր բնագրի մը գործածութիւն. և ասոր ապացոյց ունինց նոյն ինքն Ս. Երանոսէ որ Ընդդէմ Հերձուածոց Գ. Վ. Ր. Փ. հ. ըրոդ զլխուն մէջ Եսայեայ միւնոյն տեղը յիշատակեւով՝ կը զնէ զարձեալ երրորդ տարբերութեամբ մը ետ arguet glorio-sos terrae.

Ասոնց ընդհանուր տեսութիւններն էին ի նպաստ յունարէն բնագրի<sup>1</sup>, և մեզի ա-

1. Մեծ. Հայրը շատ աւելի զօրաւոր զէնքեր գործածած կ'ըլլար եթէ Ցոյցը-էն յառաջ բերէ, օրինակի համար

ա. իշտ և քրոյի յաճախ փոփոխ կիրառութիւնը որ յուն. ճաւու և օստօս-ի շփոթմամբ կընար դիրաւ յառաջ գալ:

բ. յէջ 4 վասն զի փրկուրեան մերոյ տարուասական հաւատ է. ուր անիմսատ շարունա-

կական բառը շատ լաւ մեկնութիւն մը կրնար գտնել յուն օսոօչի և օսոնչւս-ի շփոթութիւն մ'ենթագրելով. (յարուեակորիւն փոխանակ անփոխւմն, պարուեակորիւն-ի):

գ. յէջ 87 այսպիս ասէ Տիր Աստուած ցօքաւ իմ ՑԵԿ, որ անուշ Կնօօս անուան և Կնօօս բառի շփոթութեան մ'արդիւնք է, - և այլն. թէպէս ասոնց ալ հակառակ պատրաս-

ուիթ կու տան դարձեալ կպիսելու, ինչ որ առաջին անգամ ըսեր էինք, որ ամենասպուարին է յունարէն և լատիներէն լեզուաց մէջի նուրբ տարբերութիւնը նշմարել թարգմանութեան մը մէջ, առանց խոր զննութեան՝ Յունարէն և լատիներէն երկու ամենանման հարազատ՝ մանաւանդ թէ երկուորեակ՝ ցոյրեր են, որոնց բնորոշ յառկանիշը ճամանակը ճամանակու համար շրաւելու իրենց տան բարեկամ այցելու մ'ըլլալ, այլ պէտք է բուն մտերիմ մնեցի ըլլալ:

Անցնինք հիմայ ուղղակի մեր փորձերուն դէմ եղած հերբութերը ըննելու:

Առաջինն է անձն բառը անումայի միջոցաւ մեկնելնսն և շրարպեալ բառը լատ. *compositus*-ի համեմատենիս : — Կը զարմանանց որ ինչո՞ւ մեր Պատուական Հայրը այս մեր ըստաները հերելու համար կը պարատէ Երանոսի Ընդդեմ Հիրանածոց-ը դուրս քաշելու համար մարմանց յարարեան վերաբերեալ կոտր մը ուր հոգոյ և ողկէն շոյելի զանազանութիւնը կը զնէ Ս. Հայրը, և որ ամենակին կապ մը շնու կրնար ունենալ մեր ինդրական տեղույն հետ, ուր խօսքը մարդուս ի հոգուց և ի մարմոյ կազմութեան վրայ է: Ինչո՞ւ համար յարգոյ Հայրը կ'անտեսէ նոյն իսկ այդ Ընդդեմ Ներկաւածոցի Գիրը Բ. Գլուխ ժջ. գտնուած պարբեռութիւնը որ բուն իսկ մեր պահանջան է, և ուր կըսուի et haec quidem in hominibus capit dici, cum sint *compositi* natura, et ex corpore et anima subsistentes:

Երկրորդն է հիացունն բառին մեր տուած համապատասխան somnium բառը զոր

տուած էինք և պիսի պատասխանէինք կարգաւ, առ

ա. որ միենոյն շփոթութիւնը կրնար աւելի դիրագոյն յառաջ զալ տաս լատիներէնով, ինչպէս օրինակներ պական չեն. —

բ. որ յարուակական բառը բուն իսկ թարգմանութիւն է լատին հունարեւութեան ի հոս սխալ առամամբ գործածուած է, և որ պէտք էր թարգմանուի սուպառուն, ինչպէս խօսքին շարին արդէն կը պահանջէ. արդ ասելին ի հաւատոց ստասն... և զաւասուն չշմարտութիւնն ան-

կը համարէինց թէ թարգմանիչը տօնութիւն-ի տեղ կարգացած ըլլար: Յարգոյ Հ. Ակնեան բանազոսի կը գտնէ այս մեկնութիւնը և մեր առջեւ կը դնի աստուածաշնչի բնագրի յուն, չետաւսէ բառը կը ցավինը որ մեր միտար չէ հաս-կըցուած. ինչ աւելի պարզ կար ցան հայ. ոհացամն բառին դիմաց դնել նաեւ լատ. ecstasie բառը ինչպէս ունի Ս. Դիրոց լատին բնագիրը, և ինչպէս մեր Մէծ. ընդդիմախօսն ալ կը յիշատակէ: Բայց մնէնց ուրիշ բան կը գիտէինք, և ինքն Աստուած ինացումն արի ի վերայ Ազաման-ի մէջ կը տեսնէնց նոյնութիւնը մը ուն եղիալ ի դրաստիք քըննն, ույ եղի ի վերայ Արտամայ՝ կամեցիայ Աստուածոյ իսուցին հետ և այն պատճառաւ ալ կ'առաջարիշինց տօնութ և տօնութիւնը մը զիւտել:

Երրորդ կէտն է բանիկ այս Մոլորութիւնն է և Ծնիդիլցին խօսքը զոր կը գտնէնք յէջ 40 ուր Երանոս Եսայեա է. 14-16 համարները կը մեկնէ: Այս խօսքը մնենք կ'առաջարկենք ուզդիլ լատիներէն բնագրի մը ենթարրութեամբ՝ այսպէս: բնանի այս է կայունն թերթիւնն է Ծնդհակառակն ազնիւ Հայրը կ'ուզէ հոն տեսնել յունարէն ուլանու և պահն բառերու շփոթութիւնն մը, և կու այս խօսքին այսպիսի իմաստ մը. բնանի այս մաննութիւնն է և ծենցերյան — վաս զի ծեածը համակառիւն ունի կամ նման միտք մը: — Ալզ տեսնելու համար թէ որբան անյարմար է մորուրին ծենցերյան-ի տեղ մանկութիւն ծենցերյան կարգաւու, և ընդհակառակն որբան բնական և յարմար է նոյն տեղը կըսամն բնարեան:

ՅՈՒԹԱՆԵ ... արդ վասն զի փրկուրեան միրոյ ուրուուսպասաւն (ուղղ. ԱՏՁՈՒՐՆ - *comsecutio*) ձաւատ է, պազմը ինչամ դարմանց մաս պատը և արձան է տանիի, և այն. —

գ. կիրու անուան փոխարէն Տէր գոտութիւն ինչ մնգի կռուսն մ'է լատին բնագրի մը տեսներ հոս և համարենու որ թարգմանիչը Եկրս անունը սոսկ յունական Կյուր (= Կյուր ձեւով ամենաանապի լատիներէնի մէջ) բառը կարծած ըլլայ:

կարդալը, յառաջ բերենք բոլոր խօսցը  
(էջ 39-ը):

«Վասն այսորիկ տացէ Տէր ինցն քեզ  
նշան, ահա կոյսդ յղասցի և ծնցի որդի  
և կոչեսջլը զնա Ծմանուիլ... Եւ զի ծնա-  
նել ի կուտ զեկոյց և զի նշմարտապէս  
մարդ, ի ձեռն ուսեղոյն նորա հանդերձեալ  
ազդեաց, և վասն մանուկն ասել զնա,

մաք նշանակութիւն մը չունի լատին բնա-  
գրի ի նպաստ բերուած օրինակ մը նուազ  
կամ աւելի ըլլալը: Միայն թէ քիչ մը  
կը դժուարինք համոզուելու որ իրապէս  
օրինակողի սխալ մ'ունինք առջննիս, քա-  
նի որ միենոյն հանդերձեալ կը բացա-  
տրութիւնը գործի զնանազն էջերու մէջ  
յաճախ կը յեղյեղուի և երբէց զրչագրա-  
կան փերիկ շեղում մը չենք տեսներ,  
ինչպէս կը տեսնուի ուրիշ բառերու վրայ.  
Հոյս միայն օրինակողը պիտի քնանար և  
հանդերձեալ-ի տեղ դարձեալ զրէր:

«Բնտ այսմ լատիներէն սկզբնագիր մ'են-  
թաղբել աւելորդ է բոլորովին և չկայ  
կուռան» կ'ըսէ Մ'եծ. Հայրը. իսկ մենց  
կը կրկնենք թէ ունինք ակն յայտնի լատին  
բառարի մը հաւասարիցը, որուն ապացոյց  
բացի նախորդ յօրուածի մէջ մեր յառաջ  
բերած տասը վկայութիւններէն, որնց չոր-  
սը միայն հերցել ջանացած էր և յաջողած  
չէր [գէթ մեր դատամամբ], յառաջ բերենք  
դեռ ուրիշ շատերէն՝ մի քանի հատ ալ, ո-  
րոնց կարելի է համոզիչ ըլլան:

յէջ 15. զոր օրինակ զնացին նզովքն.  
ուղղ. ելին, կատարեցան նզովքն. ռեօ-որ  
գնալ թարգմանուած է:

յէջ 49. քանի առ Աստուծոյ փորձեցեան  
և ի մտի եղեամ որուեալիք եղանել. ուղղ.  
հաւամեալ կամ հանցեալն և ի մտի ե-  
ղեալք. քրօօ-փորձել թարգմանուած փո-  
խանակ հանել, հասանել-ու.

յէջ 52. ի դարձ մեր ասացաւ. ուղղ.  
առ մեզ ասացա. adversus.

յէջ 54. իսկ Պիդատոսի... հարկեալ ա-  
կամայ տալ զեա ի մահ, որ զի քէ ոչ որ  
զայս արասցի՝ զան զնակասակն կայսեր  
գործել, ապրեցոցաներով զմարդ, որ բա-  
զատոր անուանի: — Ո՞գ կարող է հոս այս  
քան-ով իմաստ մ'ըմբռնել. ընդհակառակն  
եթ ուղենք թարգմանչի լատիներէնի մէկ  
սխալը և praepter-ի տեղ paretur կար-  
դանք, իսկոյն ամէն ինչ կ'ուղղուի և կ'ու-  
նենանց պայցատ իմաստը. «իսկ Պիդատոս  
ստիպուեցաւ ակամայ դատապարտել զնա  
ի մահ, որովհետեւ կթէ զայդ չընէր, կայ-  
սեր հակառակ գործել պիտի երեւար, ա-

1. Եթէ ընդ շեզ-ը օրինակողի սխալ մը չէ  
փոխանակ ընդ տեղ-ի, ինչ որ շատ հաւանական  
է, կրնար ի նպաստ յունաբէնի օրինակ բերուիլ  
դիման-ի շփոթութիւն նկատելով. որուն  
հակառակ պիտի առաջարկէինք մննիք ալ ուօնի-  
սօնի-ի շփոթութիւն մը:

պրեցնելով մարդ մը, որ թագաւոր կ'աշ-  
նուանուէք»:

յէ ծ. 37. Տէր տասց առ իս, որդի իմ  
ևս իս մերկ ծնայ զբեզ. — տարօրինակ  
ընթերցուած մը, հակառակ Ա. Գրոց ա-  
մէն լիզուով և ամէն կերպով ծանօթ  
բնագիրներու և թարգմանութեանց: Եւ  
սակայն Աստուածաշունչի բնագրի տար-  
բերութին մը չէ այս, ինչպէս վերագրյն  
յիշուածը, այլ լոկ Երանսոնի լատին բնա-  
գիրը թարգմանողի անուշադրութին, որով  
hodie կամ մանաւանդ ունդիս (= այ-  
սոր) բառը կարդացեր է ունդիս (= մերկ):

Ալչափ օրինակներ՝ կարծենց պէտք ե-  
ղածէն ալ աւելի շատ են մեր դիտողու-  
թեամ ճշգութիւնը հաստատելու համար,  
որուն իրեւ աւելի զօրաւոր յենարա մը  
տալով, կէտի մը վրայ կ'ուղենց հրափ-  
րել մեր բանակիրաց ուշադրութիւնը,  
յորմէ մինչև ցայսօր վրիպած է, և կը  
խնդրենց դիտել որ, — եթէ ինչ մը տուած

են մեզ Եղեսիա, Մծրին ուր բոլորովին  
ասորական ազդեցութիւն էր, — եթէ ինչ ինչ  
տուած են մեզ Անտիոք, Կիսարիա, Ա-  
թինը ուր բոլորովին զրէթէ յունական էր  
ազգեցութիւնը, — բազում ինչ և զրէթէ ա-  
մէն ինչ տուած են մեզ Բիւզանդիոն և  
մանաւանդ Աղեսանողիւս ուր՝ եթէ ոչ բո-  
լորովին, այլ գէթ մեծաւ մասսամբ լատին  
էր ազգեցութիւնը: Եւ եթէ Մէծ. Հ. Ա-  
կինեան կ'ուղէ լոկ հին աւանդովթեան մը  
արձագանգ ըլլալ երր կ'ըսէ, թէ Լասին  
շնուր բարգմանարիւն առաջին անգամ ժկ.  
դրաբեկ յետոյ պիտի երեսու ույ ողբեկին  
վրայ, կարծենց այլ ևս ուշ մասցած  
արձագանգ մը հնչեցնէ. իսկ եթէ մեր տե-  
սութիւնները բննիւէ վերջ իրեւ բննական  
հետևանք մը կ'ըսէ զայդ, կը համարինը  
որ իրաւոնց ունենանց կասկածելու մի'  
գուցէ չափազանց շութափութեամբ հա-  
նուած հետևանք մ'ըլլայ:

Հ. Յ. Արգեր

1. Հուսիկ յետին երկու բառ մն ալ յաւելունք  
ի նպաստ յունարէն բնագրի յառաջ բերած  
կիրը և գաւասին բառերու նկատմամբ, որպէս  
զի շըստի թէ բան մը անանասնա ենք մասցու-  
թեամբ կամ դիտմամբ: կիրը բառը կը համե-  
մատուի յուն. ուսչա - բառի որ պէտք էր եր կը  
թարգմանուի: Բայց ասոր հերթում արգել իսկ  
իր մէջն է երբ իրաւամի կը դիտելով որ ո՞ւ թէ  
միայն Տերութիւննու, Որոգինչւ, Նազարեան-  
ցին, Լակուսանիոս, Խոփորոս և ուրիշ Հարթ  
այս բառը կիրը իմաստով հասկցած են, այլ  
նոյն իրքն իրաւուն Ընկրեմ Հյանձնածոցի մէջ  
բացայստ կը վկայէ իւր զաղագրին: Աւրեմ  
եթէ այսքան Հարթ և նոյն իսկ Երանոս ոչչայն  
իրքն լարարանք հասկցած են, ինչու զարմա-  
նանք որ նոյնը իւր կը թարգմանէ հայ թարգ-  
մանից: Դարձեան ի՞նչ իրաւամբ իրեւ լեզուի  
մը յատուկ նշն կ'առնուի այս բառը որ հասա-  
րակաց զարձած է շատ լեզուաց համար:

Գալով երկրորդին՝ գաւասին բառի մէջ կ'ու-  
զուի լինթութիւն մը տեսնել յուն. ոնքոս և  
որուն (— ազգարակ և օրէնք) բառերու. ինչ որ  
պարզապէս անտեղի է. Օրոնոսի թարգմանու-  
թեան մէջ զաւասին գրուած է ազգարակին բա-  
ռին տեղ. ինչ որ բացայստ կը պարզուի Երե-  
միայի խօսքով: և այն շնորհու աշատնս...  
և ետու աւարտի բրամին: Այս խօսքը մէկնած  
ատեն է որ կ'ըսէ Երանոս, շամփու Ցուդայ ...  
ասեալ Երանոս գտնասուն ՍԱՏԵՐՆ, մատնեաց  
նոցս զբիստոս:

## Շ Ո Ղ.

### ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ - ՈՒՍՏԱՆՈՊԱԿԱՆ ՀԱՆԴԻՍ

#### ԲԱԺԱՆՈՐԴԱԴԻՆՆ Է

Թուրքիա Տարեկան 12 դր.

Արտասամանն 3 դր.

Հատու 1 դր.

Հասցէ Administr. de la Revue  
«Chogh»

Pharmacie Sironian

Panealdi

**CONSPLÉ**

#### ՄԵՐ ՇՆԱՐ ՀԱԿԱԼՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Կը յարտունք հրապարակաւ Վամբ. Տիգրան  
խան Քէլէկեսին որ հանեցաւ ընծայել մեզ իր  
հին և յարգի ամաններու «Collection»ին շենք  
և պատուաբեր հրատարակութենէն օրինակ մը:  
Ի ղեմաց Հայկական Բանեա  
Մատնեադարանի Վանաց Հ. Տատևան